

մը մուծվել և շատ մը աղմուկէ հետո սենեակ մը առողջ մարդու մը յարմարագոյն ննջասենեակն է ութ ժամէ աւելի չըքնանալու համար:

Հ. Վ. Ի.

ՆԱՆԱ ՍԵԿՆԻՅ

ԵՒ ԻՐ ՄԵԿՆՈՒԹԻՒՆԸ

ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱԻԵՏԱՐԱՆԻՆ

ՆԱՆԱ ասորի սարկաւագապետի վարքը հիւսուած է հայ պատմութեան աղէտալի էջերէն մէկուն հետ. ազգային պատմիչները անցողակի կը յիշեն զինքը, օգուտելով անշուշտ իր մեկնութեան թարգմանչին Յատաչարանէն՝ որ աւելի անոր վրայ զովեւտ քան թէ կենսագրական ղէպքեր կու տայ մեզի. անկէ կ'իմանանք թէ Բագարատ Բագրատունիի խնդրանքով գրած է մեկնութիւնը, և թէ Հագարացիներէն գերուած և երկար ատեն բանտի մէջ մնացած է. իսկ մեր պատմիչը կը լրացնեն անոր կեանքին այս ուրուագիծը, Զաքարիա կաթողիկոսի օրով՝ Շիրակաւանի ժողովին մէջ՝ կարեւոր դեր մը տալով անոր: Արդ ուզելով Նանայի ինչպիսի՞ ոք ըլլալը՝ իր զրքէն զատ անր պատմութենէն ալ դուրս ցատկեցնել, անհրաժեշտ է ժամանակակից ղէպքերու և անձերու համառոտ յիշատակութիւն ընելը, և այս կրնայ ծառայել իբր շրջանակ իրեն պատկերին՝ զոր յաջորդովս կ'ուզեմ գծել՝:

* * *

Նանա (որ է Յովհաննէս¹) անուան առաջին անգամ կը հանդիպինք, երբ իրմէ

Յովհաննու Աւետարանին մեկնութիւնը յօրինել կը խնդրէ Բագարատ Բագրատունի, որ՝ Արծրունեաց փեսայանալով՝ Սասնոյ Սիմ լեբան կողմերուն տիրեր էր, և 835ին Պետ իշխանաց տիտղոսը կ'ընդունէր Հագարացոց էլ-Մոտասսէմ ամիրապետէն, Սիրատ սպարապետի՝ իր մերձաւոր ազգականին՝ խնդրանքով. և Նանա հրեք տարի Միջագետքի վանքերուն մէջ ուղղափառ վարդապետաց գրքերուն հետ թարթափելով, կը շարադրէ «համառօտարար ի բազմաց հաւաքելով» իր մեկնութիւնը, ասորերէն, հաւանօրէն 840ի մօտերը, և արարերէն թարգմանելով կ'ընծայէ Բագրատայ՝ որ լաւ գիտէր այդ լեզուն²:

Չեն յիշեր պատմիչներ թէ Նանա ինչ պատահմամբ Հայաստան կը գտնուէր. արդեօք քաղաքական ղէպքերը զինքը հոն բերած էին, թէ կրօնական խնդիրներու համար մեր մէջ հաստատուած էր: Եւ Սարկաւագապետ կոչւնով, քան զսովորական պաշտօն աստիճանին՝ մեծադոյն ազդեցութիւն մը էլ կեղեցւոյ մէջ ի գործ ղնելը պատմութիւնն ինքնին կը ցուցնէ: Ամուսնացեալ էր Նանա և որդւոց տէր:

Իսկ Բագարատ երկար չմնաց իր էլ-խանական պատուին վրայ. վասն զի քանի մը չարախօսներու երեսէն զժողովին էլ-նալով Յովհաննէս Ե Սիվայեցիի և իր մէջ, և ուզելով գանիկա իր կաթողիկոսական աթոռէն ձգել, ղէմ կեցան Սիրատ սպարապետ և ուրիշ իշխաններ՝ խնդիրը քննելէ վերջ՝. այս շփոթութիւնը և ուրիշ յանցանքներ արքունի գործոց մէջ, ամբաստանութեան նիւթ եղան Զափր (Ալպուճաֆր) ամիրապետին առջև, որ Ալպուսեթ ոստիկանը զրկեց և խարէութեամբ զինքը բռնել և Սամառա տանիլ տուաւ 848ին: Դժբաղդարար տկարացաւ Բագարատ իր հաւատքին մէջ, նա որ կ'ըսէ մեկնութեանն յառաջարանը զրողը, «նախանձ

1. Նանայի և իր մեկնութեան վրայ գրած է համառօտակի Հ. Բ. Վ. Սարգիսեան, Dei tesori patristici e biblici, (Venezia 1897), երկասիրութիւնը մէջ, էջ 20-28:

2. Հայրապետում, էջ 266
3. Զուհեան Պատմ. Հայոց, հտ. Բ, էջ 441:
4. Հմմտ. Յովն. կար. Տպ. Կրօնաւղէմ, 1867, էջ 147-8:

ոչ փոքրագոյն վասն Քրիստոսի միշտ յանձին կրէր՝ կշտամբել և յանդիմանել զհերժուածողացն զաս... և ի բաց ընկենլով զզրոշմ ուխտի ճշմարիտ հաւատոցն՝ սուգ անհնարին բոլոր աշխարհիս Հայաստանեայց հասուցանէր »։ Թէպէտև, կը յաւելու, աւետիս տուին մեզի Թէ սրտին մէջ ծածուկ կը պաշտէր ըրիստոնէութիւնը. սակայն այսքանը բաւական չէր Քրիստոսի ճշմարիտ հետևողի մը համար. մանաւանդ Թէ իր գէշ հետևանքն ունեցաւ, ինչպէս կը գանգատի Թովմա Արծրունի. «Յայնժամ իսկ և իսկ արագապէս Թըւփատեայը եղեն մալիմանակ, հետևեալը զկնի Բագարատայ Բագրատունեաց»։ և այլուր կը մեղադրէ սոյն իշխանը իբր աղանդաւոր մը. «Ասաց Բագարատ յուրացութեան իւրում, Թէ առ վտանգի նեղութեանցն ուրացութիւնն ոչ ինչ վնասէ եթէ ի սրտին գաղտնի պահէ զխոստովանութիւնն հաւատոց»։

Բագարատայ գերութիւնը իմանալով Սատուցիք, զէնք առին և սպաննեցին Ապուսեթ արար ոստիկանը՝ ցրուելով աւոր զօրքը. բայց ասով նոր և մեծագոյն նպէտքի մը դուռը բացուեցաւ. որովհետև լուրը ամիրապետին հասնելով, զրկեց զԲուղա որ երկրին բնակիչներէն մեծ մասը կոտորելէն վերջ, իշխանները և ազնուականները գերի տարաւ ի Պաղտատ (855ին). ասոնց մէջ կը գտնուէր նաև Նասա որ իրեն խօսքով և օրինակովը կը քաջալերէր շատերը պինդ կենալ ըրիստոսական հաւատքին մէջ։ Յառաջաբանին հեղինակը կ'ուզէ այդ գերութեան պատճառը և ծանրութիւնը բացատրել մեզ, հետևեալ նկարագրութեամբ. «Սա ըմբռնեալ եղև ի միւրում իսկ ժամանակի՝ ի

հագարական ազգացն, վասն նախանձուոր ի նմանէ բազմափայլ վարդապետութեան և ներհակա միշտ առադրելոյն, զնի ի բանդ, հանդերձ որդուլք իւրովք. որովք բազում անգամ բանս հրապուրականս առաջի արկեալ՝ հանդերձ յոգնական պարգևօք, ոչինչ խոնարհեցոյց զանխոնարհելի խորհուրդս մտացն որ Քրիստոս։ Դարձեալ յայլ տեսակ հնարից բերեալը լինէին, սպառնմամբ բանտից և կապանաց և պէսպէս տանջանաց, այլ ոչ զանգիտեալ երբէք զիջանէր ի բարձրագոյն հաւատոցն որ ի Քրիստոս. և մնացեալ ի բանդի անդ բազում ժամանակս, ոչ միայն զինքն ամբողջ պահելով յամբիժ հաւատոս այլ և բազմաց լինի առիթ փրկութեան, աներկեղաբար միշտ պահելով զարգելանաւորան ի բանտին, ուսուցանելով և հաստատելով ի հաւատս Ամենասուրբ Երրորդութեանն»։

Բուղայի մարդախոշոր ձեռքէն չազատեցաւ նոյն իսկ Սմբատ սպարապետ՝ որ գերութենէն քիչ առաջ՝ Երկակաւանի մէջ իրեն գումարել տուած ժողովով ընտրուած (854ին) Զաքարիա կաթողիկոսի օրհնութեամբ զօրանալով՝ հաստատուն մնաց իր հաւատքին վրայ և իբր խոստովանող փակեց աչքերը գերութեան մէջ։ Սա ձեռք բերած ըլլալով «ի ձեռն պատահման իմն» Նանայի Բագարատ իշխանին համար զրած մեկնութիւնը, կամ անոր մէկ օրինակը, մեծ ուրախութեամբ իբրև ճշմարիտ գանձ մը ընդունելով զայն, հրամայեց էր «փութով ի հագարացուցն ի հայկական վերաբերել լեզու», հաւանօրէն իրմէ դուրս շատերուն ալ հասկնալի ընելու համար զայն. այլ թուի Թէ թարգմանչին տատամսութեան պատճառաւ անկատար մնացեց էր զօր-

1. Տպ. Կ. Պոլիս, 1852, էջ 177։
 2. Անդ, էջ 182։
 3. Կիրակոս Գանձակեցի Թառաշարանիս խօսքերը սա քանի մը համառօտ տողերու մէջ կ'ամփոփէ. « Եւ զարկաւոյց օմն ասորի՝ ատուն Նանան՝ վասն համբաւոյ վարդապետութեան բմբռնեալ ամին առաջի Զաբրին, և նա խոստո»

վանեցաւ համարձակութեամբ զՔրիստոս. և տանջեալ զնս և ի բանդն արգելեալ յովով ժամանակս, յետոյ արձակեցաւ ինսմօքն Աստուծոյ, որ և զրեաց զմեկնութիւն աւետարանին Յովհաննու լուսաւոր բարիւք»։ (Տպ. Վենետիկ 1865, էջ 44)։
 4. Հմմտ. Յովն. Կար. էջ 161-5։

ծաղրութիւնը. ատոր համար ալ երկրորդ հրամանի մը ստիպումը հարկ եղաւ որ վրայ հասնէր, ըստ այնմ որ Յառաջաբանը գրողէն կը պատմուի. «Եւ յետ այսորիկ այսպէս եղելոյ, հասեալ լինի գանձ գրոյս այսորիկ առ Մարեմ Բագրատունի Սիւնեաց տիկին, ի ձեռն Աշոտոյ հօր իւրոյ մեծ և երևելի տեառն Բագրատունւոյ՝ իշխանաց իշխանի՝ իսկ երանուհւոյս Սիւնեաց տիկնոջ փոյթ ի մտի եղեալ՝ վաղվաղակի հրամայեաց երկիցս անգամ փոխաբերել ի հայկական լեզու, առաջնորդութեամբ վերին խնամոց... Եւ սորա այսպիսի եղելոյ մի՛ ոք զմեզ յայսմ վայրի բամբասիցէ, իբրև անելագործ ինչ, խառնելով զմերս ընդ նոցայն ջան, կամեցեալ օտարացուցանել կամ աղարտել ինչ»:

Հոս «երկիցս անգամ» խօսքը՝ կարծեմ հարկ է իմանալ երկրորդ անգամ հրամայուիլը, և ոչ թէ երկրորդ անգամ թարգմանուիլը, ինչպէս հաւանական էր համարի վ. Հ. Բ. Սարգիսեան. վասն զի երկու հրամաններուն արդիւնքով է որ կը համոզուի վերջապէս և սիրտ կ'ընէ թարգմանիչը, խնդրելով որ իբր յանդուգն չմեղադրուի. վայս արդէն այլուր անելի որոշ կ'ըսէ, երբ ի կէս մեկնութեան կը յիշէ թէ «Սմբատ Բագրատունի և Մարիամ Սիւնեաց տիկին որ զգիրս սուրբս թարգմանել հրամայեցին»:

Իսկ Նանա եօթնամեայ իր ծանր գերութենէն ազատելով զարձած էր 862ին ի Հայաստան, երբ Մատի ամիրայպետը իր հօր տեղ զահակաւելով՝ և ուրացեալ իշխանները իրեն աղերսազիր մատուցած՝ թոյլտուութիւն ստացեր էին հայրենիք վերադառնալու: Վարդան պատմիչ կ'ախորժի որ Նանա «տեսելամբ արևարաց» արձրկուած ըլլայ:

Այս միջոցին էր որ հասաւ Փոտի կողմանէ ղրկուած վահան կամ Յոհան արքեպիսկոպոսն Նիկիոյ՝, կրկին թղթերով, առ Աշոտ իշխան և առ Զաքարիա. կը թողունք որ Վարդան պատմիչ ամբողջացնէ իր խօսքը. «Աս սա (Աշոտ) առաջեաց Փոտ պատրիարքն կոստանդնուպոլսի յերեքհարիւր ութնևտասն թուականին զՅոհան մետապօլիտան Նիկիոյ, որ ունէր թողել առ Զաքարիա՝ պատասխանի հարցմանն, թէ վասն էր եղև չորրորդ ժողովն: Եւ արարին ժողով ի Շիրակաւանն. էր անդ և սարկաւազն Ասորոց Նանա, որ ի մահ մերձեցաւ ի Զափրայ վասն հաւատոյ՝: Վարդան Շիրակաւանի ժողովին մէջ Նանայի ներկայ գանուիլը անշուշտ զիտէ նոյն ժողովի պատմութենէն որ անմիջապէս Փոտի թղթին կը կցի, և վահան արքեպիսկոպոսէն շարադրուած կը համարուի. հոն ալ կ'ըսուի թէ «անդ է և Նանա առոր սարկաւազ մեծ և հոչակեալ Փիլիսոփոս»: Հաւանական է որ պատմիչներուս ի մասնաւորի Նանայի ներկայութիւնը յիշելը գործօն դեր մը անոր ընծայել ուզել է. և ասորի սարկաւազապետը իր աստուածարանական խոր հմտութեան ինչպէս նաև խոստովանողի համբաւ վայելելուն համար, ժողովին որոշումներուն մէջ մեծ կշիռ ունեցած պէտք է ըլլայ: Տեղոյս չիյնար նոյն ժողովի վրայ երկարել, սակայն անցողակի կրնայ յիշուիլ թէ Նանայի Յովհ. Աւետարանի մեկնութեան մէջ յայտնուած աստուածարանական տեսութիւնները կարծես համառոտուած ըլլան այդ ժողովի կանոններէն ոմանց մէջ (ի մասնաւորի Է, Թ, Ժ, ԺԲ ևն.), հետևաբար որոշ կը տեսնուի մեր մեկնչին ազդեցութիւնը ժողովին վրայ:

Կ'երևի թէ, կ'ըսէ Չամչեան, այս ժո-

1. Ար յետոյ առաջին թագաւոր Հայոց՝ ի ցեղէ Բագրատունեաց. սա յառաջ քան զթագաւորին փեսայացուցեր էր իր դստերաց՝ Սիւնեաց և Արծրունեաց պայպատաները: (Հայապատում, էջ 267, ծն. 1):

2. Վարդան Պտմ. Տպ. Վենետիկ, 1862, էջ

82:

3. Ըստ Զամչեանի, հայ էր ազգու և կրօնքով՝ յոյն. տեղեակ երկու լեզուներուն. (Պտմ. հտ. Բ, էջ 685):

4. Անդ, էջ 82:

5. Պտմ. Հայոց, հտ. Բ, էջ 687:

ղովքէն վերջ միաբանեցան ասորիք հայոց հետ Նանա իմաստասիրի ձեռքով. որով հետև ինչպէս որ կը յիշուի Գրիգոր Մագիստրոսի թղթերուն մէջ, ասորոց կաթողիկոսը գրեց առ Մագիստրոս ինքնին թէ մեր մէջ միաբանութիւնը Չաքարիա կաթողիկոսի օրով տեղի ունեցաւ:

Մեկնութեանն թարգմանիչը՝ համաձայն մեր պատմիչներուն՝ ուրիշ կարևոր դեր մ'ալ կու տայ Նանայի, Յառաջարանին հետեւեալ խօսքերով. « Աղբիւրաբար ընկալեալ զընորհս վարդապետութեան ի Հոգւոյն Սբբոյ, ուղղափառ հաւատոյն որ ի Քրիստոս. որ և յանդիմանեալ զոմն եռետիկոս, զայր պերճարան և իմաստասէր, վանեալ հալածական առնէր յաշխարհէս Հայաստանեայց. որ երբեմն խտորնակս ուսուցանէր, յերկուս բարձանելով գրիստոսի զանբարժանելի միաւորութիւնն, որ յետ անքակ և անշփոթ միաւորութեանն: Եւ հաստատէ (Նանա) վերստին զնոյն ուղղափառ որ ի Քրիստոս դաւանութիւնն, մի յերկուց բնութեանց խոստովանել, զաստուածականն բնութեամբ, իսկ զնուստականն՝ կամաւոր յանձնառութեամբ »:

Ո՛վ էր այս հերետիկոսը, միանգամայն պերճարան և իմաստասէր մարդը. մեր մատենագիրը կը մասնանշեն Սահակ Մոռուս ըսուած եպիսկոպոսը, « որ ըստ աւելածայնութեան Ապիկուրէէն կոչուր » կ'ըսէ Ասորիկ¹, և կ'աւանդէ վարդան ու կիրակոս² պատմիչներու հետ թէ Փոռոսի առ Աշոտ թղթին պատասխանը տուած է. և եթէ ստոյգ է վարդանայ պատմութիւնը, կրկին անգամ կը հալածուի դաւանական խնդիրներու համար. սեւա նոյն պատմիչին խօսքերը. « Այսորիկ ի թղթոյն Փոռոսայ

սակաւ ինչ գրեցաւ. որոյ գրեաց պատասխանի Սահակ Մոռուսն կոչեցեալ, որ եպիսկոպոս էր Տայոց ի յԱշունքն, և հալածեալ անտի վանն հաւատոց, եկն ի Հայս առ Աշոտ³ ». և թուի թէ իր պերճարասութեամբ իշխանին վստահութիւնը վաստկելով, գրեց վերոյիշեալ թուղթը Աշոտի կողմանէ առ Փոռոս Սակայն վարդան երկրորդ հալածանք մ'ալ կը պատմէ, համաձայն Նանայի մեկնութեան Յառաջարանը գրողին, և այս անգամ Սահակ կամ Ապիկուրէէ՝ Հայաստանէն ալ դուրս կը վտարուի ինքնին Աշոտ իշխանի ձեռքով: Մէջ կը բերեն վարդանի խօսքերը, ուր սակայն պատմիչը կ'ախորժի դերը յեղաշրջել՝ բոլորովին հակառակը ապացուցնելու համար, որովհետև Ապիկուրէէ հակառակորդ մ'էր Քաղկեդոնի ժողովրդին⁴. « Յաւուրսն յայնոսիկ զայր եպիսկոպոս մի Եպիկուռա անուն առ Աշոտ, և ջանայր դարձուցանել զնա (յաղանդն ?) Քաղկեդոնի. զոր լուեալ Բուրիտ ոմն վարդապետ ի Միջագետս, առաքէ զսարկաւազն Նանա, որոյ եկեալ մարտնչի ընդ Ապիկուռայ, և յարթէ նմա... և հալածէ զնա իշխանն, և հաստատի ևս առաւել ի հաւատս սրբոյն Գրիգորի⁵ »:

Անձանօթ է թէ վարդան ինչ աղբիւրէ կը քաղէ Բուրիտ վարդապետին մանրամասնութիւնը, և ո՛րքան հաւատք պէտք է ընծայել. սակայն ինչ որ ալ ըլլայ, կարևոր դէպք մ'է այս Նանայի կեանքին մէջ, և կրնայ առաջնորդ ըլլալ մեզի Ասորի սարկաւազապետին կարծիքը ճշտելու երկուց բնութեանց վարդապետութեան մէջ: Երեսկաւանի ժողովը և Ապիկուռայ հետ հակաճառութիւնը կրնան երկու խարխիներ համարուիլ, որոնց վրայ յեցած

1. Ստ. Վ. Տարսեցի, տպ. ֆարիզ, 1859, էջ 145:

2. Կիրակոս Գանձակ. տպ. Վենետիկ, 1865, էջ 45:

3. Վարդան Պատմ. էջ 85:

4. Թողուք որ ինքն Սահակ ալ մի բնութիւն պաշտպանած ժամանակ անձ կ'իմանայ. բաւ է օրինակ բերեմ Հ. Մկրտիչ Ազգերանի անտիպ

մնացած աստուածաբանութեանն սա վկայութիւնը. Սահակ Մոռուսն՝ պնդազուի միաբնակ կարծեցեալ, յայտ գլխաւորէ զուղղութիւն մտաց իւրոց. « Եւ արդ' (ասէ) ի հանդիսի անցուցաց՝ զոր ասեմքս մի բնութիւն՝ ըստ միաւորութեան երկուց անշփոթ բնութեանց » (Պոխ. ընդդէմ թղթ. Փոռոսայ) Ագ. Աստուածաբ. հտ. Գ. 285:

5. Վարդան Պատմ. էջ 78:

լաւագոյն պիտի հասկցուն Նանայի մեկնութեան հակասական և երբեմն մոլորական իսկ տեսնուած անցքերը:

Առաջնոյն նկատմամբ՝ այն է Շիրակաւանի ժողովին՝ որ երկուց բնութեանց վարդապետութիւնը ընդարձակորէն պարզուելով վահան արքայակոպոսէ, հաւանական կը տեսնուի, չոն գծուած հաւատոյ դաւանութենէն, թէ ինչ էր Նանայի կարծիքը. մանաւանդ երբ մի և նոյն վարդապետութիւնը կը կարդանք Չաքարիա կաթողիկոսի ճառերուն մէջ, որու հրամանով գումարուեցաւ ժողովը:

Իսկ եթէ հոս Նանայի դերը կրատրական համարուի և շնորհուով թէ նա իր ազդեցութիւնը գործած ըլլայ այդ ժողովին մէջ, պատմութիւնը չի զլանար աւելի հաստատուն նեցուկ մ'ընծայել մեզ, Սահակ եպիսկոպոսին ղէպրով. վասն զի, ինչպէս քիչ առաջ մէջ բերի, մեկնութեան Յառաջարանին սոյն անձը հերեւտիկոս անուանելը, և վկայելը թէ վերըստին կը հաստատէ Նանա ուղղափառ դաւանութիւնը «մի յերկուց բնութեանց խոտովանել», ցոյց կու տայ անժտութիւնը: Ասորի Սարկաւազին բնութեանց վարդապետութեան մէջ ունեցած դաւանանքը:

* * *

Յարդ փորձեցինք ճանչցնել Նանա սարկաւազապետը իբր անձ՝ ազգային պատմիչներու բերնով, այժմ դիտենք զինքը իբր մեկնիչ՝ իր գրուածքին միջոցաւ, որ հայ թարգմանութեան մէջ միայն ապրած է, դեռ անձանօթ ըլլալով անոր ասորբէն բնագրին կամ արար՝ թարգմանութեան գոյութիւնը:

Անձանօթ է ինձի. որ ասորի մատենագրութեան կամ եւրոպական հայրաբնութեան մէջ յիշուած ըլլայ Նանայի մեկնութիւնը. կը շփոթի Հ. Տաշեան՝ զԵրնոնո Պանոպոլսեցին և իր Յովհ. Աւետարանի չափական յարասութիւնը՝ մերս Նանայի և իր մեկնութեան հետ. ընդհակառակն շատ հաւանական է որ Ռուպէն Տիւվալի յիշած՝ Նոննոսը նոյն ըլլայ մեր մեկնչին հետ, քանի որ թուականը և կեանքի պարագայները կը միարանին. ահա նոյն հեղինակին խօսքերը. «Նոննոսի՝ Մծբնայ սարկաւազապետին՝ գրուածները բովանդակուած են Բրիտանական թանգարանին թ. 14594 ձեռագրին մէջ՝ Գրութեանցը մէջ զլիսաւորն է հակաճառութիւն մը թովմաս Մարգարէի՝ դէմ, զոր զրեց Նոննոս բանուն մէջ, ուր դրած էր զինքը Մծբնայ կառավարիչը: Միւս աշխատութիւնները վարդապետական խընդիրներու վրայ թղթակցութիւններ են: Ըստ Բարեբրէտի՝, Նոննոս մէկն եղած է ամբաստանողներէն գլխուղեւնէս կամ զՎազար որդի Սարտայի՝ Պաղտատու և պիսկոպոսը, որ իր աթոռէն վար ձգուեցաւ 829ին, ուրեմն Նոննոս թ. դարու ստալին կէսին կ'ապրէր»:

Ինչպէս դիւրին է ենթադրել, սոյն Նոննոսի սարկաւազապետ ըլլալով, բանտ մըտնելը և վարդապետական խնդիրներով ըզրադիրը կը նոյնանան մերս Նանայի կեանքին զլիսաւոր պարագայներուն հետ. սակայն զրաւոր աշխատութեան զլուխ գործոցը՝ Յովհ. Աւետարանի մեկնութիւնը հայկական թարգմանութիւնը միայն պահած է, և կ'ուզեմ նախ խօսիլ անոր կազմութեան վրայ:

Մատենադարանիս մէջ գտնուած երկու նաձ ըլլայ:

1. Հ. Գար. Չարք. սխալմամբ յոյն կը դնէ (Մատենադարան, էջ 619):
2. Յուց. Չեռ. էջ 1136:
3. Migne P. Gr. XLIII, 749-1228:
4. Anc. lit. chrét. La lit. syriaque, Paris, 1900, t. II, էջ 390:
5. Wright Յուց. Չեռ. էջ 618. ուր կ'ըսէ թէ Նոննոս միաբնայ տեսութիւններ պաշտպա-

6. Նետտորակն եպիսկոպոս և մետրապոլիտ Պէթ-Կարմայի. ծաղկեցաւ Աբրահամ և Թէոդոսիոս նետտորակն պատրիարքներու օրով, շուրջ թ. դարու կէսին. տես Աստմանի Bibl. Or. հտ. Գ. էջ 463 և 617:
7. Ժամանակագր. էկեղ. Ա. 363:

օրինակներէն՝ 1155ին գրուած միջին երկաթագիրն է որ աւելի մեր ուշադրութիւնը պիտի գրաւէ. օրինակուած է Կիրակոս գրչէ՝ Ամթեցի Ղուկաս բահանայի հնագոյն գրչագրի մը վրայէն: Երկրորդ օրինակը՝ անթուական նոտրագիր մ'է նորագոյն գրչի գործ, հաւանօրէն ուրիշ գրչագրէ մը օրինակուած, որովհետև կան զգալի տարբերակներ երկուքին մէջ, և չունի ի վերջն՝ վերոյիշեալ Կիրակոս գրչի յիշատակարանը. որով կրնայ ծառայել առաջնոյն քանի մը աննշան թերութիւնները լրացնելու: Երկու օրինակներն ալ Յովհ. Աւետարանի զուգիւններու նոր բաժանման համեմատ՝ ունին 21 զլուխներու բաժանում, առանց յիշելու շնացեալ կնոջ պատմական դէպքը և յարակից մեկնութիւնը, իր կարգին կամ ի վերջն: Հին օրինակը ունի՝ բաց աստի՝ զլուստր բաժանում մը. որովհետև երբ մետասաներորդ զլուստի մեկնութիւնը կը սկսի, կը դնէ հետեւեալ խորագիրը. «Նորին Սրբոյն Կանայի Գիրք երկրորդ». ասկից կարելի է հետևեցնել թէ ամբողջ մեկնութիւնը երկու գրքի բաժնուած էր: Կան դարձեալ ուրիշ ստորաբաժանումներու ալ հետքեր հին գրչագրին լուսանցքին մէջ, որոնք ի սկզբան միայն կը նշանակուին Ա, Բ ու մինչև Ե, (զուցէ ապա օրինակողի անհոգութեամբ զանց եղած), որոնք անշուշտ ցոյց կու տային թէ Նանայի մեկնութիւնն ի՞նչ ճաներու բաժնուած էր, նման Ոսկերիքանի մեկնութեանց: Հարկ է յիշել, թէ քնագրին մաս կազմող կամ վերջէն աւելցուած յորդորակները կապ մը չեն ցուցներ այս բաժանումներու հետ:

Ամբողջ մեկնութեանս մէջ կրնան որոշուիլ տասնի չափ յորդորակներ, առանց սակայն մասնաւոր խորագրով մը կամ այլազգ՝ մեկնութեան քնագրէն զատուելու հին գրչագրին մէջ, մինչդեռ նոտրագիրը հինգ

տեղ կը բաժնէ «Յորդորակ» տիտղոսով, այլ հաւանօրէն կամայական կերպով: Այս յորդորակներէն մի քանին յայտնի նշանն ունին՝ նման Բառաջարանին՝ թարգմանչէն աւելցուած ըլլալու. ինչպէս Եկեղեցւոյ վրայ դրուատար՝ ի վերջ գրքին Ա ստի՝ ուր կը յիշուի Հայաստանեայց Եկեղեցին, թարգմանութեան պարագայներ և անձնական տպաւորութիւններ: Թաւուրուած մ'է նմանապէս Ղազարու յարութեան մեկնութեան վերջ դրուած յորդորակը, առնուած մեր մատենագրութեան մէջ Մամբրէի ընծայուած համանուն ճառէն՝ դարձեալ խաչելութեան աւետարանէն ետքը զետեղուած խաչի ներքոյ՝ որ Ս. Կիրիլի Երուսաղեմացւոյ անուամբ կը յիշուի ի գրչագրիս՝ Կրնանք անցողակի ըսել հոս, թէ նոյն թարգմանիչը մեկնութեան քնագրին մէջ ալ ինչ ինչ կէտեր կը յաւելու. այսպէս «Հովի քաչ» խորհին՝ թէ հազարականին մէջ՝ ուսկից թարգմանած է ամբողջ ձառն «Հովի քաչի» էր. զայս անդրադարձած է նաև Միտրանութեանս նախկին ծերունիներէն մին՝ Նանայի մեկնութիւնը թղթատած ատեն, և իր խորհրդածութիւնը թղթիկով մը մեզ յաջորդներուս աւանդեր է՝:

Այսքան գրքին կազմութեան համար. անցնինք այժմ նպատակին:

Նանայի մեկնութեան որ և է ընթերցող պիտի անդրադառնայ մէկէն թէ, հեղինակին զլուստի նպատակն է ապացուցնել՝ Աւետարանի հետ՝ Յիսուսի աստուածութիւնը. փոխն ի փոխ իրարու կը յաջորդեն՝ Քրիստոսի կատարեալ Աստուած և կատարեալ մարդ ըլլալու վկայութիւններուն՝ թէ չէ նա հակառակ Հօր (392, 3 են.), թէ մի են իր և Հօր կամքը (142, 313, 334 են.), թէ չարչարանքը և խաչը կամաւորապէս յանձն առաւ (314, 324, 380), և թէ առ շօք չէ մարմինը (314)

1. Տպ. Վենետիկ 1833, էջ 52:
2. Զատրնոսիր Գ. Թղ. 489: Հաւաք. ԺԲ. 299:
3. Գուցէ մի և նոյն անձը կը գրէ, թէ 468-

474 էջերուն մէջ մեկնուած չարչարանաց աւետարանի խօսքերը՝ մատենադարանիս ԺԳ Զառնարին մէջ (էջ 370) Ոսկերիքանի անուամբ յիշուած է:

ևն։ Աստուածարանական այս և դեռ նման խնդիրները որ առատորէն և գրեթէ ամէն էջի մէջ կը գտնուին, ոչ միայն Նանայի իմաստասէր մտքին ապացոյց են, այլ և իր ժամանակին յուզուող խնդիրներուն արձագանքն ։ Բազարատ իշխան որ Նանայի յանձնարարած էր այս մեկնութիւնը, պատասխանը կ'ուզէր գտնալ հոն գուցէ հազարացի իշխաններու հետ երբեմն ունեցած հակաճառութիւններուն և անոնց զանազան առարկութիւններուն ։ այլազգ կարելի չէ ըմբռնել մեկնութեանս զուտ աստուածարանական գոյնը։ Աւելորդ չեմ համարիր այս մասին թարգմանել ինչ որ Հ. Բ. Վ. Սարգիսեան կը գրէ. « Ինչպէս Աւետարանիչը, այսպէս ալ իրեն մեկնիչը կ'ուզէ ապացուցանել Քրիստոսի աստուածութիւնը և իրեն վարդապետութեան գերացանցութիւնը։ Աստուծային իմաստութեան և պերճախօսութեան զէնքերը ուղղած էր Աւետարանիչը հեթանոս Գնոստիկեանց և Հրէից դէմ, իսկ Նանա Թ.Բ.Ր.Ղ դարու Արարացուոց մահմետականութեան դէմ, որոնք հրով և սրով կ'ուզէին որ Մահմէտ և Ղուրան յաղթահարեն Քրիստոսի և Աւետարանին։ Որովհետև այդ ժամանակները ստէպ տեղի կ' ունենար Քրիստոսի հետեոյաց ուրացութիւնը, նոյն յաճախ Հրէից հետ՝ Տիրոջ ուրացողներուն ալ դէմ կը կուտի, ներկայացնելով զնոյն իր ստոյգ յայտնութիւն աստուածութեան, բարութեան և սիրոյ Աստուծոյ. մանաւանդ թէ, մեկնչին բացատրութեան համեմատ, մենք ի ձեռն մարմնացեալ Բանին կրնանք ճանչնալ աներևոյթ Հայր Աստուածը։ Հետեաբար անչէջ պահպանելու համար ի մեզ յափտեանական սէրը, պէտք ենք երկրաւոր բարիքը և կեանքն իսկ զոհել՝ »։

Սակայն դժբաղդարար պատմութիւնը կը վկայէ թէ Բազարատ չուզեց իր կեան-

քը զոհել։ Դիտելի է որ Նանա մեկնութեանը մէջ թէպէտ քիչ անգամ այլ շատ մտերմական կոչումով, խօսքը առ ընթերցողն կ'ուղղէ. « Իսկ դու ով սիրելի գիտեմ զի զարբութեանն կամիս գիտել զհանգամանսն » (էջ 257). և այլուր յոգնակի ձևով. « Նյաննեսցուց և մեք ով սիրելիք այնպիսի հեղութեան և անորակալութեան վասն անձանց վրէժխնդրութեան » (210), կարծես ասորի Սարկաւազապետին նպատակն է ազնուացնել իր մեկնեալ իշխանին սիրտը, հաւատքի լուսոյն առջև ճկելու համար անոր միտքը։

Համեմատելով զրուածքս Ոսկերբաւնի համանուն մեկնութեան հետ, որ իրօք Նանայի առաջնորդ եղած է, կը տեսնենք որ սուրբ Հայրապետը խօսքը առ ժողովուրդն ուղղելուն պատճառաւ, խոյս կուտայ ընդհանրապէս վարդապետական խնդիրներ յուզելէ կամ անցողակի միայն կ'ակնարկէ զանոնք, ըլլոր ուշադրութիւնը բարոյական դէպքերու վրայ կեդրոնացնելով. ասով է որ մեկնութիւններուն մէջ դարուն ամբողջ կենդանի պատկերն ունինք մեր առջև՝ թերութիւններովը և կիրքերովը. մինչ Նանա հազիւ թէ բարոյական քանի մը խրատներ կ'ուզէ ներմուծել իր գրութեան մէջ³, բոլոր ջանքն է Աւետարանը պարզել ամբողջ խոր աստուածաբանութեամբը։ Այս պատճառաւ ալ ոճը հանդարտ է, նոյն իսկ տեղ տեղ ցամաք երևելու աստիճան, միակերպ խորհրդածութիւններուն համար. այլ պարզ են բացատրութիւնները, կարճ և ըմբռնելի են պարբերութիւնները, և չեն պակսիր խնամուտ նկարագիրներ և բաղդատութիւններ⁴։ Հ. Բ. Վ. Սարգիսեան հետեւեալ տողերու մէջ կը համառօտէ հեղինակիս ոճը. « Նանայի ոճը կարուկ է բայց լի կորովով, լեզուն պայծառ է լուսոյ պէս, գաղափարները և վարդապետութիւնը թէ-

1. Dei Tesori, էջ 26;
 2. Կեդութեանց կը հետի ուրախութիւն, 409
 -10. Զեղութիւն և նախանձ փառաց Աստուծոյ, 207, 210. Արթթ և գոհութիւն ի ժամ կերպ-

կրոց, 180 կայն։
 3. Հմմտ. Նյաննութիւնը անպատի օձին 54
 -5. Յիսուսի չարարանաց թուարկութիւնը 318
 -20. Մարգարակամութեան գաղափարը, 45 ևն։

պէս խորին՝ բայց նոյնչափ պարզ են՝ Յամենայն զէպս կրնանք զինքը անտիրօքեան զպրոցի բառական մեկնիչ անուանել, բացատրութիւնները գրեթէ միշտ բառացի և գործնական նկարագիր մ'ունենալուն, և ընդհանրապէս այլարանական և տարտամ մեկնութիւններէ խուսափելուն համար ։» :

Հաւանական է որ գրքիս Քարգմանիչը երբ Յատաջարանին մէջ կ'աւանդէ թէ Նանա իր մեկնութիւնը շարադրեց « մի ըստ միտէ ոճով », ըսել ուզէ թէ վայն յօրինեց տուն առ տուն մեկնութեամբ, ինչպէս որ իրօք կը մեկնէ Նանա Աւետարանին խօսքերը, այլ և երբեմն անակնկալ և համոզիչ բացատրութեամբ կը կապէ Աւետարանին յանկարծական և անյարիր կարծուած անցումները ։

Մեկնութեան արուեստին մէջ հմուտ մատենագիր մ'է Նանա բոլոր այդ նորութիւններով և գիտերով՝ որոնցմով Յովհաննու Աւետարանը կը պարզաբանէ շատ յստակ և ախորժելի ոճով : Հետաքրքրական է Մարեմայ Յիսուսի գլխոյն վրայ թափած իւղին գնոյն վրայ յայտնած կարծիքը, որովհետև կը հաստատէ թէ, իւղը ոչ թէ յինքեան 300 զենարի արժէք ունէր, այլ վասն զի Յիսուսի գլխուն հպելով հրաշալի հոտ մը ստացեր էր, և Յուդա անկից ենթադրեց անոր այդպիսի բարձր զին մ'ունենալը (էջ 301) : և յետոյ համամտութիւն կ'ընէ, թէ Յիսուս 30 արծաթի վաճառուեցաւ, մինչ շիշ մը իւղը 300 զենարի կը գնահատուէր, իրեն կարծիքով երկու դրամներն ալ նոյն արժէքը ունենալով :

Մերթ մեկնական մանրամասնութեանց մէջ կ'ախորժի իջնել՝ համոզուած թէ Ս. Գրքի մէջ չկայ գրախեց որ իր նշանակութիւնը չունենայ, կը բերեմ հետեւեալ օրինակներ իր իսկ խօսքերով. « Այլ և ոչ զայնու ինչ պարտ է զանց առնել,

եթէ վասն է՞ր զհանգչելն՝ յորժամ վաստակեցան, մերժ ի գեղոյն Յովսէփու առնէր՝ զոր ետ Յակոբ որդւոյ իւրում. և զհաւատսն որ անդ լինիցին ի ձեռն կնոջ այլ ոչ առն՝ յոյժ պէտք են քննութեան. վասն զի եղծուան տեղւոյն այնորիկ և աւերուան և ջնջուան որ ի նմա ազգաց՝ ի ձեռն կնոջ եղև. այսինքն Դինայ դստեր Յակոբայ. և պատմէ իսկ Հին կտակարանն. վասն այնորիկ ի ձեռն կնոջ զնորոգումն առնէ » (էջ 85) :

Շատ անգամ ալ զո՞հ չըլլար մի միայն բառական մեկնութեամբ, հարկ կը տեսնայ խորհրդականն ալ աւելցնել. այսպէս, թէ Յիսուս չուանեայ խարազանով արջառները և ոչխարները տաճարէն դուրս կը հանէ՝ ի նշան թէ պիտի դադրէին նուէրները և պիտի խափանուէին պատարագները իր աշխարհ գալէն վերջ (39) : կամ դարձեալ երբ կը մեկնէ « տեսէք զարտարայն զի սպիտակացեալ են հունձք » խօսքը (90), ևն :

Չենք կարծեր որ Նանա մեկնութեան ղեռ ձեռք չգարկած Պաղեստինը տեսած ըլլայ. աշխարհագրական և հնախօսական ակնարկութիւնները խիստ ցանցառ են գրուածքին մէջ. կը յիշենք իր օրինակ յաջորդները. « Սակառ ունի զՊուր Պաղեստինն ըստ զնացից գետոց կամ ըստ բղիման աղբերաց » (32). — « Սովորութիւն էր հետիոտս ելանել յԵրուսաղէմ ի տօնն » (239). — « Եւ ի լինել ընթրեացն ասելով, նշանակէ զկնի գառինն միւս ևս ընթրիս » (271) : Յիսուսի անկար պատմուեանին համար յայտնած կարծիքը, և ղեռ նման անցքեր, հետևութիւն են ընդհանրապէս Ռսկեբերանի :

Ըստ մեր մեկնչին, Մարիամ՝ Ղազարու քայրը, չէ Մարիամ Մազդաղեանացին, ոչ ալ այն մեղաւոր կինը՝ որու վրայ Աւետարանին մէջ խօսք կ'ըլլայ (271-2) : կարծիք մը զոր Ս. Հայրերէն ոմանք,

1. Անդ, էջ 26 :

2. Հմմտ. « ի դատաստան եկի » (էջ 236) և

յաջորդ « Ամեն ամեն ասեմ ձեզ » (237) համարներուն մեկնութիւնը, ևն :

ինչպէս Ռակբերան, և արդի մատենա-
գրինքին մաս մը դեռ կը պաշտպանեն,
հակառակ արդի քննադատութեան ընդ-
հանրապէս ընդունուած կարծիքին՝ միա-
ցնելու երեք Մարիամները՝:

Աւելորդ պիտի չլըլայ Աւետարանի բնա-
գրով զբարդոններու համար գիտնալ, թէ
անծանօթ է Նանայի Յովհաննու Աւետա-
րանի մաս կազմող շնացեալ կնոջ պատ-
մութեան քնագիրը, ինչպէս նաև կը պակսի
Յիսուսի կողէն բխած արեան և ջուրին
մեկնութիւնը. մինչ ընդհակառակն, այնու
հանդերձ որ կը պակսի իր մեկնած քնագրին
մէջ Յովհ. Ե. 4 համարը, կը ճանչնայ
Պրոքատիկէ աւագանին ջրոց յուզուելուն
հրեշտակին միջամտութեան մանրամաս-
նութիւնը. և հոն կատարուած բժշկու-
թիւնը կը նմանցնէ, միւս Ս. Հայրերու
պէս, մկրտութեամբ ձեռք բերուած սրբ-
ութեան (էջ 98). և Քեր—հեզդան (Տուն
շնորհաց) « Ողորմութեան իջումն կամ
հանգիստ » թարգմանելով՝ անգամ մ'ալ
կը հերքէ, ուղղափառ Եկեղեցւոյ հետ,
արդի քնապաշտութեան տուած մեկնու-
թիւնը այդ հրաշագործ՝ և ոչ թէ հան-
քային ջուրերուն »:

Նանա մեզի նոր փաստ մը շքնծայեր
Աւետարանի « Որ սիրէ զանձն իւր ար-
ձակէ զնա » խօսքը, ուղղելու ըստ յոյն
քնագրին, ինչպէս որ կ' Աւետարարձնէ
Աստուածաշունչի 1860ի հրատարակու-
թիւնը, « Որ սիրէ զանձն իւր կորուսցէ
զնա » ճշգրիտ ձևին, որովհետև տարտամ
է տուած հետեւեալ մեկնութիւնը. « Եթէ
ոք ի ձէնջ սիրէ զանձն իւր յայտ՝ յա-
փտենիս, ի հանդերձեալ կենացն արտաքս
կացուցանէ » (312):

Թէպէտև իններորդ դարու մէջ՝ սա-
կայն յիշատակութիւն մ'ալ Յովհաննու
Առաքելոյն կաթողիկէ թղթոց՝ (412) ա-
ւելի վկայութիւն մ'է անոնց վաւերակա-
նութիւնը ուսումնասիրողաց համար:

Կարելի է կարծիմ տարակուսիլ թէ
արդեօք Նանայի մեկնութեան մաս կը
կազմէր թէ յետոյ թարգմանչէն աւել-
ցուած է « Սրբա էին առաքեալը յԱրգար
արքայէ առ Քրիստոս » (309) պարբերու-
թիւնը՝ որ Աւետարանի « էին ոմանք ի
հեթանոսաց յեկեղոց անդր » խօսքին մեկ-
նութեան առիթով կը դրուի. յայտնի է
թէ Արգարու գրոյցը հայկական մատե-
նագրութեան մէջ ասորականէն անցած է,
ուստի աւելի հաւանականութիւն կայ որ
այդ բացատրութիւնը մեկնչին քան թէ
թարգմանչին պատկանի:

Աւելի կարևոր հարց մ'է երեք սրբա-
սացութիւններուն ի դէմս Որդւոյ երգուե-
լուն անվերջանալի խնդիրը, զոր Յոյները
Հայ և Ասորի Եկեղեցիներուն դէմ յուզե-
րն. շատ հին ժամանակներէ Հայերի ի-
րենց ուղիղ դիտարութիւնը բացատրե-
րն առիթը ներկայացած պահուն՝. Նանա
փոքր զարտուղութիւն մը կ'ընէ աստուա-
ծաբանական այս վէճին մէջ մտնալու և
իւր զաղափարը պարզելու համար, և կ'ե-
զրակացնէ. « Արդ կամ հաւանեցին հա-
կատակողքն մեզ և վայելչարար ընդ մեզ ի
վերայ փրկողին նուազեցնեն զերիս սրբա-
սացութիւնն, Աստուած հզօր անմահ զնա
դաւանելով ըստ մարգարէին կոչմանց, և
ի վերայ բերելով և զխաչին պարծանան
ըստ Պաւղոսի բանին, զի Աստուածն և
հզօրն և անմահն ի յետին ժամանակս ի
վերայ մեր իսաչեցաւ. կամ թէ ոչ հնա-
զանդեալք՝ առ Յովհաննէս և Պաւղոս
զկոիւն առաքեսցնեն, և մեք ուղղափառու-
թեամբ մնացեալք ի հաւատան՝ զտաղի-
կայան զբանս ճառեսցուք » (328—9):

Անցնինք այժմ քիչ մ'ալ մեր ասորի
մեկնչին աստուածաբանական զաղափար-
ներուն համառօտ ակնարկ մը տալու:

Ստեպ կը պաշտպանէ նա թէ Աստու-
ծոյ կանխագիտութիւնը պատճառ է չա-
րեաց (219), և չի վերցնիր մարդու

1. Հմմտ. Վիկտորու, Բառարան Ս. Գրոց ի
բանս Marie:
2. Հմմտ. Բագմավէպ 1898, էջ 566. ~ 1899,

էջ 307, 459:

3. Հմմտ. Չամչեան Պոմ. Հայոց, հտ. Բ. էջ
630—9:

անձնիշխան կամըը (161), ինչպէս որ Աղամ ոչ ի հարկէ այլ ազատ կամըովը ըրաւ պատուիրանազանցութիւնը (109), և Աստուած զմարդ աւամայ հաւատքի չի բերեր՝ վերցնելով անոր ազատութիւնը (165, 326), այլ թէ ինքն է այդ անձնիշխանութիւնը մեզ պարզակողը և կ'ուզէ որ անով գործենք (383):

Փրկիչն մեր կատարեալ Աստուած ըլլալով ունէր կանխագիտութեան հետ նաև ծածկագիտութիւնը (159): Գեղեցիկ և ազդու է ի մասնաւորի այն սպացուցութիւնը թէ Տէրն մեր ունէր սեփական կամը որ չէր հակառակ Հօր կամըրին (142). այդ պատճառաւ ալ այդ երկու կամըրու միութիւնը կը կոչէ «միակամ բնութիւն» (90), «միակամ և միախորհուրդ» (130, 334), «միակամութիւն» (313), հետեւելով Ոսկեբերանի՝

Հաղորդութեան խորհրդոյն վրայ ունի նաև ստուգիւ բարձր և սքանչելի խորհրդածութիւններ: Մեկնելով Յիսուսի «Որ ուտէ զհացս զայս կեցցէ յաւիտեան» խօսքը, գեղեցիկ նմանութեամբ կը բաղդատէ սատանայի խոստման հետ զբախտին մէջ, ուր պտղոյն ճաշակումը փոխանակ կեննքի մահ պատճառեց, և կը փակէ ճար յորդորականով մը՝ մաքրութեամբ մերձենալու հրեշտակային հացին (154-8): Այլուր կը վարդապետէ թէ Քրիստոսի մարմինը չէր «առակ օրինակի», ինչպէս կ'ըսեն այժմ բողոքականները, այլ ճշմարիտ կերակուր, և արիւնը՝ ճշմարիտ ըմպելի (153). զարձեալ կը բացատրէ թէ Յիսուսի մարմինը ինչպէս երկնքէն իջած հացը կրնար ըլլալ, ու կ'ականարկէ պատարագի խորհրդոյն մէջ ամենէն աւելի կարևոր մէկ կէտին, այն է Հոգւոյն սրբոյ կոչման՝ սրբագործեալ նուէրներուն վրայ. «Չի որպէս մարմինն աստուածային Բանին միաւորութեամբն յերկնից ասի իջեալ, այսպէս և յատուկ

հացս Հոգւոյն սրբոյ իջմամբ մարմին ֓րկիչին իմանի աներկրայ հաւատովք» (140-1):

Ամենասուրբ Երրորդութեան խորհրդոյն ընդհանրապէս մատենագիրներէ ի վկայութիւն կը բերուի Մենդոց առաջին էջին մարդու ստեղծման համար գործածուած «արասցուք մարդ» յոգնակի ձևը. նաև Յովհաննու Աւետարանին մէջ ալ կը զբուռայ նման ձև մը, «Չի զոր ինչ գիտեմք խօսիմք՝ և զոր տեսաքն վկայեմք» համարով, և կը մեկնէ. «Իսկ ասե՛ն դարձեալ թէ խօսիմք և գիտեմք և վկայեմք, զՀօրէ և զինքենէ և զՀոգւոյն սրբոյ վարդապետեաց (49):

Պայծառ են Մարդեղութեան խորհրդոյն նկատմամբ իր գաղափարները, և գիտէ զանոնք պարզ բացատրել. օրինակ իմն, Երևութեականներու դէմ կը զինուի և կը մեկնէ թէ Յիսուս ինչո՞ւ երբեմն խոյս կու տար իր կեանքին սպառնացող Հրեաներէն, երբեմն ալ ընդհակառակն կը մըտնէր անոնց մէջ, և երբ ուզէին զինքը բռնել, կ'անցնէր կ'երթար մէջերնէն. «Տես, կ'ըսէ, ինչպէս կը կարգադրէ ամէն բան, շատերու պատճառանքներուն վերջ տալու համար. վասն զի երբ կը լսէ թէ Մարդեղեցիները և Հրեաները կ'ուզեն վրան ձեռք դնել, նոյն բանը չընեն. որովհետև թէ որ միշտ նոյն բանը կատարելու ըլլար, իր թշնամիներուն քիչ կասկած չէր որ պիտի տար, առաջօք նմանութեամբ և ոչ իրօք ու ճշմարտութեամբ մարմին ունենալու. նոյն իսկ այնքան փաստեբէ վերջ, զեռ նմանօրինակ շատ մը բաներ կը խօսուին հերձուածողներէ, իրր թէ չէ ճշմարտօրէն, այլ առ երևոյթ միայն մարմին ունի. այդ պատճառաւ այնքան կը ստուգէր Փրկիչն մեր իր մարմնոյն իրականութեանը՝ որքան աստուածութեանը համար (71-2):

Բազմաթիւ և զանազան են Քրիստոսի

1. «Իսկ յորժամ ստեղծ զԱղամ ո՞ր աղօթից կարօտացաւ. ո՞չ սպաքնն բազում համապատի մրակամութիւն էր անք» (Մեկն. Յովհ. սպ. կ.)

Պոլիս 1717, էջ ԷճԸ):
2. Հմմտ. նաև էջ 73:

տնօրէնութեանց և ի մասնաւորի Մարզե-
ղութեան խորհրդին ի նպաստ բերուած
պատճառաբանութիւնները, քանի որ Յով-
հաննու ամբողջ Աւետարանը առատ նիւթ
կը մատակարարէր մեր հմուտ աստուա-
ծարանին, սակայն ասոնց մէջէն կարևոր
կը համարիմ մի միայն Գրիստոսի երկու
բնութեան խնդիրը առաջ բերել, ճշտել
ու լուսարանել ուզելով ասորի մեկնչիս
բացատրութիւնները:

Ստոյգ է որ արեւելեան զրեթէ բոլոր
Եկեղեցիները վարդապետութեան մէջ հա-
մաձայն գտնուելով հանդերձ՝ դաւանելով
Գրիստոսի կատարեալ աստուածութիւնը
և կատարեալ մարդկութիւնը, շատ անգամ
զիրար մտրեալ և հեճոտիկոս անուանած
են, չկարենալով միաբանիլ նոյն վարդա-
պետութեան բացատրութեան կամ լաւ ևս
ձայնին մէջ, և երկուստեք յեցած նախկին
Ս. Հայրերու անխորի մէկ կամ երկու
բնութիւն գործածած բացատրութեանցը
վրայ, դարերով շին կրցած զիրար հասկը-
նալ, և տգէտ յաջորդաց վէճերու և նը-
զովքներու դուռ բացած են: Մեծ եղած է
մեր մէջ ալ այս հարցը, սակայն անծա-
նօթ չէ մեր Հարց վարդապետական զը-
րուածներով զբաղողներուն թէ, անոնց ի
Գրիստոս մի բնութիւն ըսած միջոց՝ ընդ-
հանարպէս կ'իմանային մի անձ ի Գրիս-
տոս՝ համաձայն Ս. Կիրորի և ուրիշ Հայ-
րերու. զայս կը հաստատէ Շիրակաւանի
ժողովին մէջ վահան եպիսկոպոս՝ ըսելով.
«Է և ի տեղիս տեղիս ասացեալ հարցն մի
բնութիւն՝ փոխանակ միոյ անձին, որ և
այն ընդունելի է այնպիսի մտօք, յորժամ
ոչ հակառակ իմացի ոք զբանս հարց մի-
մեանց »: Եւ շանաւոր է այս մասին նաև
Լամբրոնեցւոյ վկայութիւնը՝. « Սակայն
անուամբ զմի բնութիւն ասել քանի մար-
մնացելոյ՝ անճառ խառնմանն հռչակ ընդ-
դիմ՝ նեստորի. և քան ասելով և մար-
մնացեալ՝ զյատկութիւն այլ և այլ բնու-
թեանցն հաստատեմք ընդ սրբոյն Կիր-
ղի »: և քիչ վերջ, « Մի բնութիւն յոր
և իցէ ժամանակ որ ասացաւ ի Հայոց
եկեղեցի, ոչ թէ ի ստուգարանին ճշգրը-

տեցաւ, որ ի մի բնութիւն ասելն՝ ու-
րացան ի Գրիստոս կամ զմարմինն կամ
զաստուածութիւնն, այլ՝ զերկուսն դաւա-
նեն ամենայն աստուածունչ զորց ըն-
թեցողութեամբ. և մի բնութիւնն է բա-
ցաձայնութիւն, և ոչ ճշգրտութիւն »: Եւ
Շնորհալի առ Ալեքս թղթին մէջ՝. « Ա-
սեմք մի բնութիւն ի Գրիստոս ոչ շփոթ-
մամբ ըստ Եւտրեայ, և ոչ նուագրութեամբ
ըստ Ապողինարի, այլ՝ ըստ Կիրորի ա-
ղեքանդրացւոյ...: Մի բնութիւն ոչ վասն
այլ իրիք ասի ի մէջը, այլ՝ յաղագս ան-
բաժանելի և անճառ միաւորութեան Բա-
նին և մարմնոյն: Եւ ևս յերկու բնութիւն
ասելոյն, յորժամ ոչ վասն բաժանման
լինին ասացեալքն ըստ նեստորի, այլ՝
վասն զանշփոթութիւնն ցուցանելոյ ընդ-
դէմ չարափառացն Եւտրեայ և Ապողի-
նարի, ոչ փախչիմք...: Արդ՝ եթէ մի
բնութիւն վասն անընդհատելի և անբաժ-
նելի միաւորութեանն ասի, և ոչ վասն
շփոթմանն, և երկու բնութիւնն՝ վասն
անշփոթ և անայլայլելին լինելոյ՝ և ոչ
վասն բաժանման, երկարանչութիւնն ի սահ-
մանի են ուղղափառութեանն »:

Իրոմամբ երկարեցինք մեր Հարց վկա-
յութիւններով ուղիղ վարդապետութեան
այս սահմանները, որպէս զի երբ նախալի
մեկնութեան մէջ ալ հանդիպելու ըլլանք
մի բնութիւն բացատրութեան, կամ խոր-
շում մը երկու բնութիւն ձայնը զորձա-
ծողներէ, զիրար հասկնանք մեր մեկնչին
միտքը կամ ուղղափառութիւնը: Որովհե-
տե, այնու հանդերձ որ նախա ուղղամիտ
է բնութեանց վարդապետութեան մէջ, կը
թուի երբեմն զիմաստեւել՝ լոկ բնութիւն
և անձ բառերուն դեռ չճշգրտուած զոր-
ծածութեան պատճառաւ, կը բերիմ յա-
ջորդ օրինակը ուր կը մեկնէ « Որ ետես
զիս՝ ետես զՀայր իմ » խօսքը: « Տես
զինքենէ վկայաբալսս որ զիտէ զինքն և

1. Ատենաբանութիւն էջ 153. տպ. Վենետիկ,
1838:

2. Տպ. Պետրբուրգ 1788, էջ 90-1:

զՂայրն, եթէ որպէս զանորոշութիւն բնու-
թեանն յայտնէ, մի գոյով բնութեամբ և
զօրութեամբ, Համբոսի Արիսո չարախօսն
զՈրդոյն անյեղութենէ յեղականութիւն
զԻջուցեալ. ամաչեսցէ Ինձորիս հանդերձ
ինքեանց խորհրդակցօքն որք արարած գոյ
զՈրդի խոստովանին: Իսկ մեք յուզգա-
փատութիւն դարձուցանելով զբանքս՝ զնու-
վիմբ եկեացուք. և զի ոչ յերկուս բնու-
թիւնս զտնօրէնութիւնն գոյ դաւանեմք,
այլ մի երեւալ զբնութիւնն խոստովա-
նիմք յետ անճառ միաւորութեանն»: Տա-
րակոյս չկայ թէ Նանա հոս կ'ուզէ Ս.
կիրարդի սա բացատրութեան հետեւիլ. «Իսկ
յետ միաւորութեանն ոչ անջատեմք զբնու-
թիւնն ի միմեանց, և ոչ յերկուս որդիս
հատանեմք զմիմն և զանբաժանելին. այլ
մի որդի ասեմք»: Վասն զի շարունակե-
լով, կ'ակնարկէ հաւանօրէն Նեստորի այդ
մուտրութեան՝ թէ Քրիստոս Աստուածք
իրբ ի տաճարի ընակեցաւ ի Քրիստոս
մարդն՝ առանց ամճաւորական միութեանն:
«Եւ յայտ է ի Տեսոն ասելոյն ցփրիւպ-
պոս՝ զոր ասացն. որ ետես զիս՝ ետես
զՂայր. ապարէն զմարդկայիւնն տեսանէին
զբնութիւն՝ զոր և Թովմաս շոշափեաց
զկնի յարութեան: Իսկ եթէ ասիցեն զաս-
տուածութենէն զայն ասել, որպէս զի
ասիցէ, թէ որ ծանեալ զաստուածութիւնս
իմ, ոչ որ ետես զմարդկութիւնն, առ նոսա
զայս ասասցուք. Եւ ընդէ՛ր ոչ ասաց եթէ
որ ետես որ յիս ծածկեալ աստուածու-
թիւնն, այսինքն որ հաւատաց... մեծ գո-
լով որ ի նմայն անտեսանելին քան զոր
տեսանէին: Նա և Հրէից ևս ոչ փորքը էր
պատճառ ի ցածուցանել յորոց ասէին
նախանձ ունելով յարգապ անտեսանելի
և անհասանելի աստուածութեանն. և սա
զտեսական բնութենէն և զշոշափականն
ասէր գոյ հաւասար Հօր. զի եթէ այն-
պիսի ինչ զինքենէ ճառեալ էր Հրէիցն
եթէ, ոչ զայս զտեսանելիս ասեմ որդի
Աստուծոյ գոյ՝ վասն որոյ զայթազդիքդ՝
զմարդկային բնութիւնս զոր յարարա-
ծոց ստացեալ ունիմ, այլ զաստուածային
զանտեսանելի բնութիւնս որ ի ամա ծած-

կեան է, նա է ներգործող նշանացս և
արուեստիցս, և նմա է վայելչագոյն հա-
ւասար Հօր գոյ, այլ ոչ եղական և շո-
շափելի մարմնոյս բնութիւն. Թերևս այնու
դիւրագոյն ևս զային առ հաւատան. ու-
րեմն ոչինչ կարծիք այնուհետև ումեք լի-
նէր, մի բնութիւն գոյ Քրիստոսի յետ
միանալոյն յերկուց բնութեանց նորա գոյ.
բարձրագոյնք և նուաստագոյնք նշանօր
միայն հետեալք, այլ ոչ ըստ բնութեան
ինչ յատկութեան» (362-3):

Որքան այլ մութ ըլլայ այս անցքը,
սակայն որոշ կը տեսնուի թէ մեկնիչս
կը պատերազմի անոնց դէմ որ Քրիստոսի
աստուածութիւնը մարդկութենէն կը զա-
տէին. նա միշտ պիտի կուտի բաժանող-
ներու դէմ՝ թէ անորիշ, անանջատ է
մարդկային և աստուածային բնութեանց
միաւորութիւնը: Եւ որպէս զի աւելի հա-
մոզիչ ըլլան իր պատճառարանութիւննե-
րը, շատ անգամ Հրեայներու օրինակով
պիտի կսկծեցնէ իր հակառակորդները,
ինչպէս յաջորդ անցքին մէջ, որ ամփո-
փուռն է վերոյիշեալին «Ձի եթէ Հրեայնք
թշնամիք գոլով փրկչին բանից՝ հաւասար
Հօր քնա իմանային, և ոչ որոշմարտ ինչ
սակա բնութեանցն զմտաւ ածէին. թէպէտ
և զբնութիւնն ուրանային, այլ յերկուս
ոչ բարժանէին. զի՛նչ առ այնքան յի-
մարսն և կոյրսն մտօք ասասցուք, որք
քրիստոնեայս զինքեանս անուանեն՝ և
յերկուս զմի Քրիստոսն բարժանեն. մա-
նաւանդ ոչ նայելով իմաստութեամբ ի
նշանսն զոր ի շարաթուռ արար. զի թը-
քանեին ի գետին և կաւ առնել կենսա-
բեր ձեռացն՝ յայտ է թէ մարմնոյն եր-
կացանչիւրքն իմանին գոյ. իսկ հրաշա-
փառայնս ներգործելով նովին մարմնով՝
զէութիւնն ցուցանէր և զհաւասարութիւնն,
ասելովն եթէ Հայր իմ մինչև ցայժմ գործէ
և ես գործեմ»: Ըսել կ'ուզէ թէ մի և
նոյն Քրիստոսն էր որ ըստ մարդկութեան
կաւք կը շինէր, և աստուածութեամբ ա-
նոր հրաշագործ ուժ կը պարգևէր, վասն
զի կը յաւելու. «արդեօք կ'ուրանան թէ
մարդկային բնութեան միայն վերաբերին

Թուրք և ձեռքը՝ որով կրյրբ բժշկեց, կամ հրամայելը՝ հաւասար Աստուծոյ ըլլալը չնշանակէ. և ինչպէս անոնք կը ճշմարտուին, եթէ մարդկութիւնը աստուածութենէն զատ և անջատ ըլլայ, և ապականացու և անխառն. և յատկապէս մարմնոյն գործածները՝ անոնց մտքին համեմատ՝ բանին համարիլ և Աստուծոյ Հօր հաւասար դնել. Թող ամչնան իրենց բարբանջած յիմար խօսքերէն ք: Ու հակառակորդաց առարկութիւնը մէջ բերելով՝ կը լուծէ յաջորդ խօսքերով. «Այլ դարձցուց Վերստին ի նոցա տկարագոյն ևս քան զսարդի ոստայն պատճառն զոր աւսնն միւս բանիւս. զայն՝ ասէ՛ զոր ասացս եթէ Հայր իմ մինչև ցայժմ գործէ և ես գործեմ, ի դէմս աստուածային բնութեանն ճառեաց. իսկ զայն՝ եթէ, ոչ կարէ որդի յինքնէն ինչ առնել եթէ ոչ տեսանիցէ զՀայրն զի առնէ, ի դէմս մարդկային տրկարութեանն. ապա ուրեմն այսոցիկ հանկատակ առաջնոյն գոլով՝ զերկակ բնութիւնն ցուցանէ և յայտ առնէ. և եթէ ոչ այսպէս, ասեն, զիսորդ վայել էր ասել ի դէմս աստուծային բնութեանն եթէ, «ոչ կարէ յինքնէն ինչ առնել, եթէ ոչ տեսանիցէ զՀայրն զի առնէ»: Ուղիղ պիտի ըլլար հակառակորդաց այս առարկութիւնը եթէ բնութիւն ըսելով անձ չհասկընային. որովհետև Նանա իր պատասխանին մէջ զայդ որոշ կ'ակնարկէ. «Նոցա զայս ասացուցր. եթէ Որդին՝ որ ասաց ոչ կարէ առնել յանձնէ եթէ ոչ տեսանիցէ զՀայրն զի առնիցէ, եթէ Միածին Որդին է որ ի Հօրէ նախ քան զյաւիտեանս, սուտ է զոր կարծենն՝ եթէ ի դէմս մարդկային բնութեան զայն ճառեաց. իսկ եթէ որ ի Մարիամայն ծնաւ որոշմամբ որդին մարդոյ իցէ պատմող այսոցիկ, ոչ միայն եր-

կու՝ բնութիւնը են ի Քրիստոս՝ այլ երկու որդիք յասուկը և զանազանք. օ՛ն անդր թողցուց զնոցա անհանճար և լի սուտութեամբ կարծիսն՝ և յառաջիկայսն զմեզ ճեպեցուցր՝ որ ևս առաւել հաստատէ զուղղափառութեանն վկայութիւնս» (106-7): Աւելի պարզ չէր կրնար գրել Նանա, թէ ինքը խնդիր չունի եւտրեական մոլորութեան հետ, այլ անոնց կ'ուղղէր խօսքը որոնք կը դնէին «երկու որդիք յասուկը և զանազանք»: ։

Սոյն վարդապետութիւնը Նանա ուրիշ անգամներ ալ կրկնելու առիթը կը գտնէ, ինչպէս կը տեսնենք «Յառաջ քան զլինելն Արբահամու եմ ես» համարին մեկնութեան մէջ, զոր կ'ընդորինակեմ ամբողջութեամբ. «Եւ զինչ այն է թէ յառաջ քան զլինելն Արբահամու եմ ես Առ ի զեկուցանել Հրէիցն զանսկզբնութիւնն և զանեղութիւնն, և ի բաց վճարումն նոցա չարաչար բանիցն՝ զոր հանապազ ի Յովսէփ գորդութեան պայման ձգէին: Ամաչեցի Արիտս որ արարած ասէր զորդի, կարկեցցին և երկարնակքն որ յիրկուս բարժանեն զմի որդի. վասն զի ոչ ասաց, եթէ յառաջ քան զլինելն Արբահամու էի ես. որպէս զի յաստուածային բնութիւնն զայն ձգել՝ որոշելով ի ժամանակեայ բնութենէս զոր ի կուսէն զգեցաւ. կամ որ յիստ է՝ յառաջագոյն է քան զլինելն Արբահամու. այլ անորոշարար միութիւնս զինքնէն ասաց յառաջ քան զլինելն Արբահամու: Եւ զինչ տեսանէին, այլ մարդ կատարեալ. վասն որոյ և ասէին. Յիսուս ամ չև ևս է քո, և զԱրբահամ տեսեր, իսկ նա զանեղ բնութիւնն ընդ ժամանակէին միացեալ մի համարելով ասէր: Ամաչեցցեն երկախումբքն՝, թերևս Հրէիցն, զի որք բարժանեն զմար-

1. Ըստ նոտրագիր օրինակին և ըստ իմաստին հարկ է յաւելուլ երկու բառը:
 2. Քաղիկ. Ժողովի գործոց մէջ կը կարգանք. «Որ ասէն մի բնութիւն առ ի բաց բարձումն մարմնոյն Քրիստոսի մեզ համգոյակցի (ինչպէս կ'ըսէր Նաւթէս), նզովեալ իցի. և որ ասէն երկու բնութիւնս առ ի բաժանումն որդւոյն»

Աստուծոյ (ինչպէս կ'ըսէր Նեստոր), նզովեալ եղիցի»:
 3. Թէպէ. Քրթնանտր ողջմտութեամբ կը գործածէ բառս Ս. Լեոնի տամարէն անշուշտ առնելով. «կենդանատեսակ աստուածացեալ մարմնովն և հրկախումբ ներմարդութեամբն»: (Ճատ Խաչի, էջ 160 տպ. Վենետիկ 1833).

մինն ի Բանէն, նոյն և նոցա ի դէպ գրատանի ասեմն. Յիսուսն աւ և և է քո, և Վլքրահամ տեսեր: Իսկ մեք ուղղափառութեամբ գմութիւնն դաւանանալը, և գմարմնոյն բնութիւնն ընդ անեղան և ընդ անարկորն Բանին հաղորդեալ և մի եղեալ, աներկբայ հաւատամբ յասեմն « յառաջ քան զլինեմն Վրահամու եմ ես »: Անշուշտ նախա ի մեկնութենէն ներշնչուած կը գրէ անանուն վարդապետ մը. « Ոչ ըստ բաժանողացն Հրէից սոսկ մարդ, ըստ որում ասէին, յիսուսն աւ և է քո, և Վլքրահամ տեսեր. իսկ Տէրն մեր միաւորելով բնութեանցն՝ պատասխանէր յառաջ գոյ քան զՎրահամ »:

Նախա ի վարդապետական այս կէտերը հոյգէ կարողացած ըլլայ մեր Ենորհալի հայրապետը, և անոնց ուղիղ միտքը Թափանցելով ներշնչուած ըլլայ հետեւեալ անցքերէն, ինչպէս կ'ուզեմ ցուցնել բաղդատութեամբս: Նախա մեկնելով « Ոչ ոք ել յերկինս՝ եթէ ոչ որ էջն յերկնից որդի մարդոյ որ էն յերկինս » համարը կ'ըսէ.

Նախա

Ենորհալի

... «Եւ այս ճշմարտապէս և յայտնի են առ ի վկայութիւն մեզ, եթէ որդի մարդոյ՝ գործիս Աստուծոյ նշանակեաց, գէակ Բանն, զնա լինել յերկինս՝ որ եղևն մարդասիրութեամբս որդի մարդոյ. և վասն միշտ գոլոյն՝ սոաց որ էն յերկինս, այլ ոչ սոաց՝ որ լինին յերկինս. այլ զի յայտ առ բասցէ զանկատ բնութիւնն: Եւ զի՛նչ որդեօք ի մանի ասացեալքդ եթէ ոչ երկուց բնութեանցն՝ զմիութիւն և զանորոշութիւնն. ուստի և որդի մարդոյ կոչելով՝ զերկեակ բնութեանցն եւ զպզակ անուամբ միաւորեալ սոաց. ուստի և զաստուածականսն մարմնոյն համարելով և

... «Յետ միաւորութեանն՝ անըստողապէս աստուածութեանն և մարդկութեանն դնեն զիրք զանուանսն և բզկիրսն՝ յարգաց անհա միաւորութեանն: Քանզի է երբեմն, զի գյատուկ աստուածութեանն իր՝ մարդկութեանն տան, և է՛ զի զմարդկայինն առանձին՝ աստուածայնոյն, որպէս այն՝ գոր սոաց Տէրն. Ո՛չ ոք ել յերկինս, եթէ ոչ որ էջն յերկնից որդին մարդոյ»: Եւ մինչ էր յերկինս ընդ շոր, ոչ էր և ոչ կոչէր որդի մարդոյ, այլ՝ որդի Աստուծոյ միայն... Եւ այսպիսիքս ասնայնս, զի զբարձրագոյնսն՝ որ աստուածութեանն վայել է, մարդկութեանն

զմարմնականն աստուածութեանն՝ վասն այնորիկ սոաց և գորդին մարդոյ գոյ յերկինս: Իսկ եթէ որդեալք և տարբերեալք իցեն ի բնութեանն յաստութիւնք, զիարդ մարդկայնով անուամբ զաստուածութեանն լըռեալ դարարէր գանունն...» (էջ 52)

Եւ «Տեսանիցէք գորդի մարդոյ զի ելանիցէ ուր էր գտուալինն» ի սոսքը մեկնած ասեն կը գրէ. «Եւ ընդէ՛ր ոչ գորդիք Աստուծոյ ասոաց. զի անդուստ ի խոնարք բանն յատուկն: Իսկ որդին մարդոյ է մարմինն գոր ի Մարիամայ զգեցան. և նա յերկնից զգանաւ. ուրեմն զանբաժմ միութիւնն յայտ առնէ, վասն միաւորելոյ որդոյն մարդոյ ընդ իջնելոյն յերկնից որդեայն Աստուծոյ. անորոշաբար միութեամբ զերկակուն ի մի հաւաքելով՝ որդի մարդոյ յորշորջեաց գորդին Աստուծոյ: Ո՛ր իցենն աստանոցքն զմի Քրիստոս յերկուս բնութիւնն. ի՛ր տեսունն են ասացեալքս, և ոչ ուրուք վարդապետաց. ապա ուրեմն պապանձեալ կարկեսցին, զի ինքն Փրկիչն առաւել (է) քան զնոսա:» (էջ 159)

տան, և զիոնարհագոյնս՝ որ մարդկութեան է դէպ, աստուածութեան նորա, զի՛նչ այլ՝ եթէ ոչ զանբաժանելի միաւորութեանն յեղանակ ցուցանեն... քան զի բաժանողքն՝ մարդ և որդի մարդոյ՝ մարդկութեան ասեն. և Աստուծոյ՝ և որդի Աստուծոյ՝ աստուածութեան, և զայսն մի ըստ միոջէ. իսկ որ միացուցանեն՝ անխորաբար դնեն, որպէս պատահէ, զաստուածայ ինսն մարդկայնոյն, և զմարդկայինսն աստուածայնոյն, ըստ որում և ինքն Տէրն ուսուցանէ զնեզ այսպէս վասն ինքեան. զի որդի մարդոյ անուանէ զիջեալն յերկնից, յորժամ որդի Աստուծոյ միայն էր անխառն ի մարդկային բնութեանս. որպէս և դարձեալ ասէր առ Նիկողոճմոս, թէ տեսանիցէք զորդի, զի ելանիցէ ուր էր գտուալինն: Եւ անա յայտ է, զի յորժամ էր յառաջ ընդ շոր, զի ոչ էր որդի մարդոյ, այլ որդի Աստուծոյ. բայց զանորիշ էութիւնն նըշանակէ այսու:

(Թուղթ առ Միշա գետս, էջ 238-9, տպ. Պետրբուրգ 1788)

Յայտնի է թէ օրինակիս մէջ ըիչ են բառական նմանութիւնները, որովհետև նպատակ չունիմ ցուցնել թէ իրօք նախա ի մերս Ենորհալոյ մէջ կայ աղբրս մը. այլ թէ երկուքին աստուածաբանական լեզուն և վարդապետական բացատրութիւնները նոյն են. որովհետև երկուքն ալ կը սորվեցնեն թէ աստուածութեան յատուկ ստորոգելին կը տրուի Որդե

1. Ճառերտիր է:

ւոյ մարդոյ՝ յատկութիւններու հաղորդութեամբ, ըլլալով մի և նոյն անձին մէջ աստուածային և մարդկային բնութիւնները: Արդ նանայի մեկնութեան իմաստուն ընթերցողին կ'իշխայ գրեթէ ամէն էջի մէջ գտնաւ ուղղափառ դաւանութեան վրակայութիւններ՝ որոնցմով աւելորդ է յողուածս ծանրաբեռնել, ուստի հոս դիտմամբ յիշած քանի մը խրթին և երկդիմի օրինակներս իրենք իրենցմէ կը լուծուին. վասն զի հեղինակ մը լուսազոյն հասկնալու միջոցն է՝ ինքն իր խօսքերէն դատել:

Անցնինք այժմ քննել թէ նանա իր այս մեկնութեան համար ուսկից օգտուած է:

Հ. Բ. ԶԲԱՔԵԱՆ

Շարայարեւի

Կ Ա Ր Ի Ն

ԵՒ ԻՐ ՎԱՃԱՌԱՅԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Երբ ժ. դարուն արար աշխարհագիրներ, Մասսուտի և Խոտաքրի, կը հաստատէին թէ Տրապիզոն իրր սահմանագլխի քաղաք իւլամ և Բիւզանդական աշխարհներուն՝ յանախուած էր, մասնաւորապէս իր տարեկան բազմաթիւ տօնավաճառներուն համար, մահմետական և չերքէզ, հայ և յոյն վաճառականներէ, և կ'ըսէին թէ ինչպէս իրենց երկիրը ներմուծուած յոյն կերպասներն և բոլոր դիպակներն Տրապիզոնէն կ'անցնէին, Մեծն Հայաստան աշխարհագրական բացատրութիւն մը ըլլալու վրայ էր: Վերջին բարդատունի թագաւորին մահէն վերջ, անոր տիրեցին յոյներ, վրացիներ, թուրքեր և թաթարներ. և եթէ ժողովուրդը Տարսուսի վրայ ապաստանելով և քառուելով Աղեքսանդրիկի ձոցին վրայ, վերհաստատեց նոր թագաւորութիւն մը, այսինքն է Փոքր Հայաստանինը, սակայն ազգային հին հողէն հազիւ ամէնամեկ երկդ մը յաջողե-

ցաւ իր ազատութիւնը գտնել, նախ իրր գրեթէ ինքնիշխան նահանգ մը յոյն կայսրութեան, յետոյ, երբ Բիւզանդիոն Լատիններուն ձեռքն ինկաւ (1204) իրր կայսրութիւն Տրապիզոնի. չափազանց մեծ անուն այսպիսի փոքրիկ երկրի, թէև կայսրները կ'օրհնանունը ըլլային և սերէին Անդրոնիկոսէն:

Պուցէ, այս փոփոխութեանց միջոց, Տրապիզոն կորանցուց իր վաճառականական կարեւորութիւնը. սակայն եթէ կորսնցուց, շուտով վերասացաւ զայն, երբ Պապատ կործանեցաւ և Դավրէժ - Սուլթանիէի հետ - ամենակարեւոր կեդրոնն եղաւ արեւելեան և հարաւային Ասիոյ հետ փոխանակութեանց համար: Դավրէժէն Տրապիզոն ճամբան կարելի էր ձեռով կրտրել անցնիլ տասներկու կամ տասներեք օրուան մէջ. մինչդեռ կարաւաններու համար երեսունէն երեսունեակերկու օր հարկաւոր էր:

Ուրեմն բաւական արագընթաց և նպաստաւոր ճամբայ մը մեծաքանակ և մանր համեմեղէններուն համար, որոնք ծովու ճամբով կը փնտուէին: Ճամբայ մը, զոր զգուշութեամբ կը պահպանեն, երբ քրիստոնէի աշխարհը, Եգիպտոսի Սուլթանին հետ թշնամութիւնները նորոգելով, ամէն միջոց ձեռք կ'առնէ զայն աւերելու:

Թերևս առջի անգամ Եղբայր Ֆրտէնցիո Փատուացի, իր Liber recuperationis Terræ Sanctæ մէջ, կ'առաջարկէ պայքար ընել վաճառականական ծովային գծին, որ Հնդկային Ովկիանոսէն Եգիպտոս կ'երթար, անոր տեղ փոխանակելով ցամաքային գիծը, Պարսից ծովէն Միջերկրական կամ Սև Մով:

Գանի մը տասնեակ տարիներ վերջ Մարին Սանթոթո, իր Secreta Fidelium Crucisին մէջ - ուրիշ ռազմագիտական գրուածք մը սուրբ երկիրներուն աշխարհակալութեան համար - նոյն նիւթին կը դառնայ, ցուցնելով որ, թէպէտ կարմիր Մովու և Նեղոսի ուղիով ճամբու ծախքերը նուազ են, բայց Սուլթանին պահանջած չափազանց սուրքերը ո՛ր և է շահ